

ԵԿԵՂԵՑԱԳԻՏԱԿԱՆ

ԻՆՉՈ՞Ի Է ՆՆՁԵՑԵԼՈՅ ՀՈԳԵՀԱՆԳԻԱԾԼ

Հին ժամանակներէն մինչեւ այսօր, շատեր հարց տուած են ու տակաւին կը շարունակեն տաժճճժիլ, թէ ինչո՞ւ հոգեհանգիստ կը կատարենք: Առ անց նկատի ունենալու կրօնական դաստիարակութեան անոնց ունեցած ենթահողը, եկեղեցական կանոններու ըմբռնում չունեցողն ու հաւատացեալ մարդը նոյն հարցումը կրնան ուղղել: Անշուշտ իրենց նկատողութեան մէջ կը տարրերին երկու տեսակի հարցադրողները, սակայն հարցումը գրեթէ նոյնն է բովանդակութեան իմաստով. «Ինչո՞ւ է հոգեհանգիստը, երբ անձը իր կեանքը այս կամ այն ձեւով ապրած է ու մանաւան՝ այժմ մեռած»: Անմահութեան գաղափարը նախաքրիստոնէական հիմք ունի, ինչպէս պատմութիւնը կը վկայէ, եւ հնախուզութիւնը կը հաստատէ, ցոյց տալով իին մարդոց հաւատալիքները մեռած անձերու վերստին ողջացման մասին: Հին եգիպտացիներ եւ այլ ցեղեր, մեռնող անձին հետ թաղած են ո՞չ միայն իր գոյքերը իրրեւ յիշատակ, այլ նոյնիսկ իր զէնքերը՝ գործածութեան համար...: Քրիստոնէութիւնը, անմահութեան գաղափարին տուալ նոր տարագաւորում մը, լուսաւորելով այն խաւարը, որ դարերով պատած էր մարդկային միտքը անդենական կեանքին մասին: Քրիստոնէութեան այս ըմբռնումը էր, որ հաւատացեալներու մտքին մէջ շեշտադրեց այն իսկական յարգանքը, որ ներկայիս ունինք մեր ննջեցեալներու յիշատակին նկատմամբ: Անոնց անշունչ դիակին ընծայուած յարգանքը, ժամանակ առ ժամանակ սահմանափակուելով, անոնց յիշատակին պայծառացումն ու անբառամ պահուիլը դարձան առաջնահերթութիւն: Երկիւղած յարգանքի նոյն

ըմբռնումն է, որ ննջեցեալի պարագաներուն կու տայ բծախնդրութիւնը, օրը օրին կատարելու անոր ժառասունքը, տարելիցը եւ այնուհետեւ տարեկան հոգեհանգիստները: Շատ անգամ կը պատահի, որ ննջեցեալի պարագաներ «մտավախութեամբ» հարց տան ծխատէր հոգեւորականին, թէ արդեօ՞ֆ ժառասունքի բուականը մէկ օր ետ կամ առաջ տանելով «վտանգ մը» կը պատահի: Կամ ժառասուն օրերը մեռած բուականէն պէտք է հաշուել, թէ՝ բաղուած: Այս բոլորը ննջեցեալներու յիշատակին եւ մեր եկեղեցւոյ աւանդութիւններուն կապուած այնպիսի բծախնդրութիւն մը կ'արտայայտեն, որ միայն գնահատանքի արժանի է: Բնական է որ մեռած օրէն պէտք է հաշուել ժառասունքը, իսկ մօսաւոր կիրակին՝ լաւագոյն բուականը պէտք է համարել, կատարելու համար հանգուցելոյն ժառասունքի հոգեհանգստեան պաշտօնը: Բայց ի՞նչ նպատակի կը ծառայէ այն աղօթքը, որ մարդու մը մահէն ետք իրեն համար կը կատարուի: Հաւանարար պէտք է յստակացնել այստեղ, որ իրրեւ քրիստոնէութեր, համաձայն քրիստոնէական աստուածարանութեան, պարտականութիւն ունինք ԱՄԲՈՂՋ եկեղեցին համար աղօթելու: Եւ այդ եկեղեցւոյ ամբողջութիւնը կը բաժնուի երկու հիմնական մասերու. «Յաղթական եկեղեցի» եւ «Զինուորեալ եկեղեցի»: Յաղթական եկեղեցին մաս կը կազմեն ամէն անոնք, որոնք նոյն հաւատենով ննջած են, իսկ զինուորեալ եկեղեցին մենք ենք՝ տակաւին նոյն հաւատենով ապրողներս: Քրիստոսի հիմնած եկեղեցին, ի տարրերութիւն այլ հաստատութիւններէ, այն կառոյցն է, որ մարդուն մահուվ,

անոր ամդամակցութիւնը չի դադրեցներ բնդիանուրէն:

Ուրեմն վիճակի փոփոխութիւնը է որ տեղի կ'ունենայ միայն: Զինուորեալ եկեղեցւոյ՝ ապրող հաւատացեալներուն կարեւորագոյն պարտականութիւնն է աղօթելը: Բայց ո՞չ միայն ապրողներուն համար, ո՞չ միայն հարազատներուն առողջութեան համար, այլ ԱՄԲՈՂՋ ԵԿԵՂԵՑԻՒՆ համար: Հետեւարար այս իմաստով մեր քրիստոնեայ մարդու պարտականութեան մաս կը կազմէ աղօթել նաև ննջեցեալներուն հոգւոյն համար: Այսինքն անոնց՝ որոնք «Յաղթական եկեղեցի»ին մաս կը կազմեն:

Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ աստուածաբնութեան համաձայն, Յաղթական եկեղեցին ԲԱՐԵԽՈՍ է մեզի համար Աստուծոյ մօտ: Ուստի նաև երախտագիտական պարտ մըն է հոգեհանգստեան արարողութիւնը, որ կը կատարենք անոնց յիշատակին: Պողոս Առաքեալ, ննջեցեալ հոգիներուն բարեխոսութեան կ'ակնարկէ երբ կը գրէ: «Դուք սակայն, մօտեցած էք Սիոն Լեռան, կենդանի Աստուծոյ քաղաքին, երկնաւոր երուսաղէմին, հրեշտակներուն անհամար բանակներուն: Մօտեցած էք երկնիքի մէջ արձանագրուած Աստուծոյ անդրանիկ զաւակներուն ուրախութեան հաւաքոյթին: Աստուծոյ, որ բոլորին դատաւորն է, կատարելութեան հասած արդարներուն հոգիներուն» (Երր. ԺԲ. 22-23):

Ննջեցելոց յիշատակին կատարուած աղօթքի բազմաթիւ նմոյշներ կան նաև Հին Կտակարանին մէջ: Սոլոմոն իր հօրը՝ Դաւիթի հոգւոյն համար կ'աղօթէ Աստուծոյ: «Ո՞վ Տէր Աստուած, քու օծեալէդ երես մի՛դամներ, եւ քու ողորմութեամբդ յիշէ՛ քու ծառադ՝ Դաւիթը» (Բ. ՄԵաց. Զ: 42): Երրայցիներ նոյնիսկ ծուն կը պահէին ննջեցեալներուն յիշատակին, իրրեւ սոււգ: Սաւուղի

համար, Գաղաադի Յարիսի բնակիչները եօրը օր ծոմ կը պահեն (Ա. Թագ. ԼԱ: 13): Մայրենի մեր եկեղեցին, ննջեցեալներուն ընծայուած աղօթքը կը կատարէ, խնդրելով Աստուծմէ, ներել անոնց ներելի եւ անգիտակցարար գործած յանցանեները: Հոգեհանգստեան այս աղօթքը առընչութիւն չունի անշուշտ Հոռմի կարողիկ եկեղեցւոյ 7րդ դարու վերջաւորութեան բանաձեւած «Քաւարան»ի վարդապետութեան հետ: Սոյն վարդապետութեան համաձայն, մարմինն զատուած հոգին անմիջապէս կը դատուի իր գործերուն համաձայն եւ կ'անցնի արքայութիւն, կամ կ'ուղարկուի դժոխք: Իսկ եթէ փոքր մեղքեր ունի եւ չէ կրցած քաւել զանոնք իր կեանիք ընթացքին, Քաւարանի մէջ կը մնայ եւ ի վերջոյ արդարացած ու սրբուած կ'անցնի արքայութիւն: Ասոր պիտի յաջորդէ անշուշտ Վերջին Դատաստանը: Մասնակի այս դատաստանը չէ ընդունուած Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ կողմէ եւ անոր փոխարէն, Տիեզերական առաջին երեք ժողովներու ոգիով, մեր եկեղեցին կը հաւատայ միայն Վերջին Դատաստանին: Մինչ այդ ննջեցելոց հոգիները կ'երթան տեղ մը, որ մեր աստուածաբնութեան մէջ կը կոչուի «Հոգիներու Կայան», ուր կը սպասեն անոնք մինչեւ Վերջին Դատաստան:

Արդարներուն հոգիները միախումբ կը հրենուին ապագայ երանութեան տեսիլքով, իսկ մեղաւորներուն հոգիները՝ ապագայ տանջանիք սարսափով:

Թէ մեր հոգեհանգստեան աղօթքը տարբեր մօտեցում ունի, ատոր փաստը կարելի է գտնել նաև մեր պատարագին մէջ: Պատարագիչ քահանան այնպիսի ննջեցեալներուն համար կ'աղօթէ իր ծածուկ աղօթքներուն մէջ, որոնցմէ մի քանիին սրբութիւնը եւ արդարութիւնը Ա.

Գիրքով հաստատուած են արդէն. Այսպէս «Աստուածածնին Սրբոյ կուսին Մարիամու եւ Յովիաննու Մկրտչին, Սրբոյն Ստեփանոսի Նախավկային...» եւ դպրաց դասը եկեղեցիին փոխարէն կ'երգէ. «Յիշեա՛ Տէր եւ ողորմեա՛» Կրթանի ըսել թէ Ա. Աստուածածնի հոգին այսինչ տեղ է, կամ արդարացա՞ծ է թէ ոչ: Բնական է որ արդար է: Բայց եւ այնպէս տակալին կ'աղօթենի անոր հոգիին համար: Ուրեմն, հոգեհանգստեան պաշտօնը Աստուծոյ ուղղուած գութ հայցելու աղօթք մըն է մեր բոլոր ննջեցեալներուն հոգիներուն համար եւ ո՛չ թէ միայն մեղաւորներուն կամ՝ յաւուելու ընթացքի մէջ եղողներու համար: Մեր հայրերու գրած հանգստեան շարականն ալ ընդհանուր գութ հայցելու նոյն մտածումը կ'արտայայտէ. «Գթա՛ Տէր մեր ննջեցեալներու հոգիներուն, եւ քու ողորմութեամբ յիշէ զանոնի, որովհետեւ քու սուրբ արեանդ գինն ենք...» (Ծարական):

Ներկայիս, այս իրողութիւնը՝ հոգեհանգստեան պաշտօնը, ննջեցեալին համար աղօթք մատուցելէ աւելի, անոր

պարագաները յարգելու ձեւականութեան ճամբուն մէջ մտած է: Այնքան մը, որ նոյնիսկ եկեղեցւոյ մէջ բարեպաշտներուներկայութեան բանակը կարելի է նշղել հոգեհանգիստի համար կատարուած խնդրանիներու թիւէն դատելով...: Տարօրինակ է նոյնիսկ լսել, որ ոմանն հոգեհանգիստ ըսելով կը հասկնան հոգեհանգիստ միայն: Ճաշարաններու սրահներուն մէջ կատարուած հոգեհանգիստներու մասին կ'իմանանք, որոնն նոյնիսկ, առանց առաւտուն եկեղեցւոյ մէջ կատարուած հոգեհանգստեան պաշտօնին, եւ ոչ ալ տեղույն վրայ մրմունց մը աղօթքի՝ սոսկ կերակուրով եւ խմիչքով կը կատարուին...:

Հոգեհանգիստը կերակուր ըլլալէ առաջ եւ վեր, ԱՂՕԹՔ է: Իսկ այդ աղօթքը՝ մեր ժրիստոնէական պարտականութիւնն է, ամբողջ եկեղեցւոյ համար կատարուած:

Յարգէ՛ ննջեցեալներդ աղօթքով, որպէս զի անոնք ալ ժեզի համար բարեխօս ըլլան Աստուծոյ՝ Արդար Դատաւորին մօտ:

ԳՐԻԳՈՐ ՎՐԴ. ԶԻԹԹՃԵԱՆ